

ԳԼԾՉՈՐԵԱՆ ՍԵՐՈՒՆԴ

ՆԵՐՍԷԿՍ Վ.Ր.Դ. ՏԱՐՈՆԵՑԻ

(1220? - 1284)

Հայ մշակոյթի արժանայիշատակ երախտաւորներէն է Ներսէս Վրդ. Տարօնեցի, իրբեւ մեծ ուսուցիչ եւ բանիրուն մատենասէր: Ծնած է Ժ.Դ. Դարու առաջին քառորդին մերձաւորապէս: Իր կեանքին նախնական շրջաններուն մասին տեղեկութիւններ գրեթէ չկան: Յայսմաւուրբի համաօտ յիշատակութեան համաձայն «Սա էր ի գաւառէն Տարօնոյ, ի քաղաքէն Մըշոյ, անեալ եւ վարժեալ ի հոչչակաւոր վանսն Դազարու, որ է Սր. Առաքենթը: Էր նա կարի քաջ վարժեալ ի զիր եւ յուսումն յունաց, եւ սերտ զիտէր զլեզուն Հռոմոց եւ զերիցութիւն նոցա» (Գ. Սրբ. Յովսէփիեան, Խաղբակեանք, Գ. էջ 152):

Ներսէս հանրային կեանքի մէջ երեւելի կը հանդիսանայ, Արեւելցի Վարդան Վարդապետին աշակերտելէ, եւ Խոր Վիրապի կամ Աղջոց Ս. Մտեփանոսի Վանքին մէջ անկէ վարդապետական գաւագան ստանալէ ետք, հաւանարար 1267ին, երբ Վարդան՝ Ներսէսն ալ աշխատցուցած է Դանիէլի Մեկնութիւնը գրած ատեն. «Եւ եղբաւը մերոյ Ներսէս Վարդապետին, որ եւ զնա աշխատեցար ի զիրս» (Յուցակ Զեռ. Ս. Յակոբեանց, Ե. Հատոր, էջ 540):

Վարդան Վարդապետի մահէն ետք (1271) Ներսէս կը յաջորդէ իրեն իրբեւ մեծ Վարդապետ: Յայսմաւուրբը կարճ տողերով կ'ըսէ. «Եւ յետ փոխման նրա յաստեցու, նստաւ յաթոռ նորին, եւ լուսաւորեաց գիտութեամբ զագս Հայոց ուսմամբ զրոց» (Խաղբակեանք, Գ., 152): Վարդապետական յաջորդութեան գաւագանազբերուն մէջ Ներսէսի անունը հաստատ տեղ ունի Վարդանի անունէն յետոյ, իրբեւ անոր զիխաւոր աշակերտ, իսկ Ներսէսին կը հետեւի իր աշակերտներուն ամենէն երեւելին՝ Եսայի Նշեցի:

Ներսէս Տարօնեցին 1275-1279 տարիներուն կը գտնենք Տարօնի Եղիազարու Վանքը, իրբեւ առաջնորդ եւ ուսուցիչ:

Տարի մը յետոյ, 1280ին, ան իր վարժապետական աթոռը կը հաստատէ Գլածոր, Պոօշ մեծ իշխանին հոգածաւորութեամբ: Իր պաշտօնավարութիւնը այնտեղ երկար չի տեսեր, կը վախճանի 1284 (Ձ.Գ.), Փետրուար 6ին, Յայսմաւուրբի համաձայն «ի բարւոք ծերութեան», եւ կը թաղուի անդ:

Ներսէսի աշակերտներէն ծանօթ են,
1. — Ատեփանոս Արք. Օրբէլեան (+ 1304):
2. — Յովհաննէս Վրդ. Արճիշեցի, Ռապանկեր:
3. — Մխիթար Վրդ. Կերմանեցի կամ Սամնեցի (+ 1337):
4. — Եսայի Վրդ. Նշեցի (+ 1338):
5. — Մատթէոս Քնն. Կիլիկեցի:
Առաջին չորսը յայտնի մատենազիրներ են, իսկ վերջինը կը ներկայանայ իրբեւ զրիչ: Ասոնց վրայ կարելի է աւելցնել Սամնեցի Դաւիթ բարունապետը Գլածորի համալսարանին:

Գլածորի բազմարդիւն Վարդապետարանը կը պարտինք Եսայի Նշեցիին, իսկ Եսայի Նշեցին՝ Տարօնեցի Ներսէսին. — Միոն, 1971, էջ 434-436:

ԳՐԻԳՈՐ ԱՐՔԵՊՈ. ԲԶՆԵՑԻ

(1230? - + 1298)

Ծնած է Ժ.Դ. Դարու երկրորդ քառորդին սկիզբները հաւանարար: Աշակերտած է Արեւելցի Վարդան Վարդապետին. կայ վկայութիւն իր իսկ զրչէն, տրուած 1283ին. «Ես Գրիգոր սպասաւոր բանի . . . ազգաւ Տամբատեցի, որ եւ մակադրեալ կոչեցայ Բջնեցի, անեալ եւ վարժեալ առ ոստ տիեզերալոյս, սուրբ եւ երանաշնորհ բարունապետին Վարդանայ» (Յիշտ. Ժ.Դ. Դարի, թիւ 437):

Ուրիշ յիշատակարանի մը մէջ, զրուած 1271ին, ի Խոր Վիրապ, Գրիգոր Բջնեցին յիշուած է որպէս «սպասաւոր բանին» (Յիշտ. Ժ.Դ. Դարի, թիւ 319):

Ան եղած է Արքեպիկոպոս Բջնիի, եւ ուսուցիչ Գլածորի մէջ: Իր ժամանակակիցները բարձր գովեստներ նուիրած են իրեն:

Գրիչներէն մին, 1283ին, արձանազրած է. «Զարի, Երջանիկ, զսուրբ եւ տիեզերալոյս բարունապետն զբիգոր Բջնեցի . . .

յիշել աղալեմ . . .» : «Աստուածամբը եւ ճգնազգեաց , ընտրեալ վարդապետ . . . այր հեզ եւ խոնարհ , եւ պատուիրանաց Տեառն պահող , եւ բաղցր առ ամեննեսին , եւ ուսուցիչ եւ ուղղիչ բազմաց , եւ դարձուցիչ մեղաւորաց . . .» (Յիշտ. Ժ. Դ. Դարի , թիւ 437) :

Գրիգորէս գրիչ զայն կ'անուանէ «գերապայծառ վարդապետ . . . գեղապանոյն եւ բազմահոչակ» (Յիշտ. Ժ. Դ. Դարի , թիւ 658) :

Մկրտիչ գրիչ , 1298ին , բաւական տեղեկութիւններ արծանազրած է իր բարունապետին՝ Քջնեցիի մասին . Առուրը բարունապետն իմ Գրիգոր՝ մակյորջորջեալ Քջնեցի , զսնուցիչն իմ եւ զերախտաւոր , որ էր այր բարեսէր եւ կատարեալ յիշմաստառաքինութեան , ի տեսականն եւ ի գործականն , բայց առաւելեալ բանականաւն , որպէս թէ սեռ իսկ ասել զնա բանի , եւ կամ միտ . վասն որոյ պատուեալ յևստուածուատ եւ ի մարդկանէ , ի մեծամեծաց եւ ի փոքրունց . . . որ եւ յայսմ ամի փոխի առ անձկալին իւր Քրիստոս . . .» (Յիշտ. Ժ. Դ. Դարի , թիւ 659) :

Գրիգոր Արքեպիսկոպոս վախճանած է 1298ին , թողլով բարի անուն :

Ս Ա Ր Գ Ի Ս Գ Ր Ի Զ

(1250 ? - 1300 ?)

Գլածորի մէջ աշխատող հնազոյն գրիչներէն մին է Սարգիս : Ծնած է Ժ. Դ. Դարու կիսուն հաւանաբար : Ան մասնակցած է 1284ին , Աղքերց Վանքին մէջ օրինակուած Հաւաքածուի մը գրչութեան , եւ ունի փոքր յիշատակարան մը :

«Եւ մեղուցեալ խուլս անմոռաց յիշեա յաղաւթս բո , ով սուրբ վարդապետ բարունի եւ մեծապատիւ : Վարդապետին է Ներսիսի՝ Եւագրեայ ոգեշահ Խրատս : Անպիտան գրիչ Սարգիս ծրեաց եւ աւարտեաց : Վարդապետ , աղալեմ զսովեալս ի հոգեւոր կերակրոյն յիշեա ի կենդանի յաղաւթք» (Յիշատակարանք Ժ. Դ. Դարի , թիւ 455 , էջ 554) :

Նոյն տարին ան մասնակցած է գարծեալ ժողովածուի մը գրչութեան , որուն մէջ արծանազրած է երկու մանր յիշատա-

կագրութիւններ : «ԶԱրգիս գրողս յիշեա» (Նոյն , էջ 555) : «Աւրհնեալ Տէր Աստուած , որ զաւրացոյց զտկարութիւնս իմ յանկ հանել զսակաւ աշխատութիւնս» (Նոյն , էջ 556) :

ՄԱՏԹԷՈՍ ՔՀՆ. ԿԻԼԻԿԵՑԻ

(1250 ? - 1310 ?)

Գրիչ Մատթէոս Քահանայ ծնած է Ժ. Դ. Դարու կիսուն հաւանաբար Բարձր ուսումնակութ աշացած է Աղքերց Վանք (Պալածոր) , ուր ընդօրինակած է Հաւաքածու մը , 1284ին , իր ուսուցչին՝ Տարօնեցի Ներսէս Վարդապետի հրամանով : Յիշատակարանէն կը բաղենք հետեւեալ տեղեկութիւններ :

«Վարժապետ եւ խրատիչ սուրբ վարդապետս Ներսէս , որոյ հրամանաւ գրեցի զսայ մնղապարտս Մատթէոս» :

«Մատթէ անուն եւ եղկելի ,
Սուտ բահանայ , տրտում հողի ,
Որոյ եկեալ յայս զաւառի ,
Որում անուն Վայձոր կոչի ,
Հուպ ի շրիմբն Սիւնեցի ,
ի յԱղքերց Վանս մենաստանի ,
Եերկրորդ Աթէնըս պանծալի ,
Ուռ ուրց հաւը մեր Ներսէսի ,
եւ բարունեաց վարժապետի ,
Հասեալ ի ծայրս իմաստ բանի» :

(Յիշատակարանք Ժ. Դ. Դարի , թիւ 455) :

Ս Տ Ե Փ Ա Ն Ո Ս Կ Ր Օ Ն Ա Ւ Ո Ր

(1250 ? - 1320 ?)

Գրիչ Ստեփանոս կրօնաւոր ծնած է Ժ. Դ. Դարու երկրորդ կիսուն սկիզբը հաւանաբար :

Ան 1282ին օրինակած է մէկ Մատթէնազրութիւնք Դիտնէսիոսի Արիստագաւույց , որուն յիշատակարանէն կու տանք հաստուած մը :

«Արդ , աղալեմ զամեննեսեան , որք հանդիպիք այսմ կենսապարզեւ կտակիս , յիշոցիք զառաջաւացեալ երջանիկ վարդապետն Ներսէս , եւ զծնաւզոն իւր , ընդ նմին եւ զմովսէս բեմբական , որ ամենայն մարմնաւոր հանգստեամբ սպասաւորեաց մեզ . . . իսկ հուսկ յետո բան զամեննես-

եան յիշեցէք զազագուն եւ փցուն գրիչս Ստեփանոս, սոսկ անուամբ կրաւնաւոր, եւ զեղարյն իմ «Պատրոս՝ զհանգուցիայն ի Քրիստոս» (Յիշտ. ԺԴ. Դարի, թիւ 434):

Մասնակցած է Աստուածաշունչի մը ընդօրինակութեան, 1318ին, եւ գրած է հնտեւեալ տողերը:

«Զրաբունապետն զեսայի,
որ է ստացաւ համայնս տառի,
է եւ յայժմուս ժամանակի,
ջուր իմաստից մերոյս սեռի,
յիշել ի Տէր տարիմամբ սրտի,
յաւնտանալ յայս գործի,
զի սընութիւն մերոյս ազգի,
սպղաբերի յիմաստս բանի»:
«ԶՄտեփանոս աղաչեմ յիշել ի Տէր»

(Յիշատակարանք ԺԴ. Դարի, թիւ 181, էջ 145):

ՊՕՂՈՍ ՎՐԴ. ԱԿՆԵՐՑԻ

(1250? - 1321?)

Անուանի գրիչ եւ ծաղկող Պողոս Վրդ. Ակներցի ծնած է Կիլիկիա ԺԴ. Դարու կիսուն ևնթադրաբար: Եղած է միարան Ակների սուրբ ուստիքին: Էստ երեւոյթին սիրած է տեղ փոխել յոթնախ, ինչպէս ինքն իսկ կը յայտնէ թէ մտրի «տատանում» ունէր և հոլմով մանգութեան»: Իր գրչական եւ մանրանկարչական գործունէութիւնը, վանական բազմաթիւ յարկերու տակ, տեւած է աւելի քան կէս դար (1267 - 1321):

Այդ շրջանի արդիւնքէն կը յիշենք հետեւեալ դորձերը որոնք կատարուած են Գլածորի մէջ:

1. — Աւետարան, 1307, Երկրորդ Աթէնք (Գլածոր): «Դրած եւ նկարած է մեծ վարժապետ Խաւթի համար:

2. — Աւետարան, 1313, Գլածոր: Դրած եւ ծաղկած է:

3. — Աւետարան, 1314, Գլածոր: Դրած եւ ծաղկած է «վատեալ ի լուսոյ իւ պակասեալ ի զաւրութենէ. դողոտչեալ ծեռաւը եւ մտաւը . . .»:

Ստացո՞ւ Ստեփանոս Օրբէլեան, աշակերո՞ւ «Երանաշնորհ բարունապետին եւ տիեզերալոյս Վարդապետին Եսայեայ» (Յիշտ. ԺԴ. Դարի, թիւ 134, էջ 99):

Դարեզին Արքապս. Յովսէփեան դիտել կու տայ որ Կիլիկիայէն Գլածոր եկած զրիչ ներն ու վարդապետները «իրենց հետ բերած արուեստն ու տեխնիկան պատուատում են Գլածորի դպրոցում: Այսպէս էր, օրինակ, Պողոս Վարդապետ Ակներցին» (Եաղբակեանք, Բ. Հատոր, էջ 227):

ԴԱՒԻԹ Վ. Բ. Դ. Ա Ա Ս Ն Ե Ց Ի

(1250? - 1323?)

Դաւիթ Ասանե ի ծնած է ԺԴ. Դարու կիսուն մօտաւորապէս: Ան մին էր Տարօնեցի Ներսէս Վարդապետի աւագ աշակերտներէն, որ իրրեւ վարդապետ կը յիշուի 1275 թուին:

Սասնեցին հետիւ ելով Տարօնեցիին կը տնղափոխուի Գլածոր, եւ Ներսէսի մահէն ետք (1284) կը տեսնուի իրրեւ բարունապետ Գլածորի՝ Եսայի Նչեցիի կողդին:

Գլածորի Դարատան մէջ Դաւիթի պաշտօնավարութիւնը կը տեսէ մօտ չորս տասնամեակ:

Կիւրիոն գրիչ, 1321ին կը գրէ «ի վարժապետութեան սուրբ եւ բազմնշանիկ քաջ հունտորաց Հայոց՝ երկուց ամուլաց ճշմարիտ հաւատոց մերոց՝ Դաւիթի եւ Եսայեալ, ի հաջակաւոր եւ սուրբ մենաստան համալսարանիս Գլածորոյ» (Յիշտակարանք ԺԴ. Դարի, թիւ 207):

Այդ թուականէն ոչ շատ յետոյ վախճանած է Դաւիթի բարունապետ Սասնեցի՝ յառաջցցեալ տարիքրով:

ՅՈՎՀԱՆՆԵՍ ԱՐՃԻՇԵՑԻ (ՈՍՊՆԱԿԻ)

(1260? - 1330?)

Յովհաննէս Վրդ. Արճիշեցի ծնած է ԺԴ. Դարու կիսուն մօտաւորապէս: Աշակերտած է Նախ Տարօնեցի Ներսէս Վարդապետին (+ 1284), եւ ապա անոր յաջորդին Եսայի Նչեցիի. Ոսպնակեր կոչուած է՝ որովհետեւ տասնինգ տարի շարունակ՝ թրջուած ոսպ միայն կերած է:

Արճիշեցիի զլխաւոր երկն է Մեկնութիւն Պատարագի, զըր յօրինած է կարգ մը բահանաներու թախանծաներով, համառուելով եւ պարզաբանելով Անծեւացի Խոսրով Եպիսկոպոսին եւ Լամբրոնացի

Ներոէս Արքեպիսկոպոսին համանուն երկբրը:

Ցովհաննէսի լիզուն պարզ է եւ ոճը յստակ: Իր գրած Պատարագի Մեկնութիւնը տպուած է Պոլիս 1799 թուին. — Հայ Գրողներ, Երուսաղէմ, 1971, էջ 354:

ԵՍՈՅԻ ՎՐԴ. ՆՉԵՑԻ

(1255? - + 1338)

Սաստունի Նիշ առանչն էր Եսայի Ծնած է ԺԴ. Դարու Երկրորդ կէսին սկիզբը: Մշակերտած է Տարօննեցի Ներսէս Վարդապետին, եւ անոր մահէն ետք (1284) յաջորդած է իրեւ մեծ Վարդապետ Գլածորի նորաբաց Դպրեվանքին: Նէցի ծեռնհասօրէն վարած է այդ բարձր պաշտօնը, աւելի քան կէս դար, մինչեւ իր մահը: Հասցուցած է բազմաթիւ աշակերտներ, որոնցմէ շատերը ԺԴ. Դարու Նշանաւոր եկեղեցական գործիչներ եւ հեղինակներ հանդիսացան:

Նէցին եղաւ համբաւաւոր եւ շատ սիրուած ու յարգուած մեծ ուսուցիչ մը: Աչ միայն Միւնիքէն, ուր կը գտնուէր Գլածորի Վանքը, այլ եւ Մեծ Հայքի ամէն կողմերէն, մինչեւ իսկ Կիլիկիայէն ուսումնասէր անձեր կը փութային Գլածոր՝ ստանալու համար բարձրագոյն ուսում եւ վարդապետական իշխանութիւն:

Եսայի Նէցի, տեսնելով ունիթոռներուն յարուցած շփոթութիւնները, ստիպուեցաւ զրով ու խօսքով պայքարիլ այդ կործանարար հոսանքին դէմ: Հայ Եկեղեցւոյ դաւանական ուղղափառութիւնը եւ վարչական անկախութիւնը պաշտպանելու այդ վեճ զրութ իրմէ ետք ազդու կերպով շարունակեց իր աշակերտներէն հոչակաւորն Յովհանն Որոտնեցին՝ Տաթեւի Դպրոցին մեծ զեկավարք:

Նէցին թողած է նաև բաւական թիւով գրական աշխատութիւններ, մասամբ իրեւ գասական ծեռնարկներ գրի առնուած, եւ մասամբ իրեւ Թուղթեր՝ գրուած ընթացիկ դէպքերու պահանջումով:

Գլածորի մեծանուն բարունապետը վախճանած է խոր ծերութեան հասակով, եւ թաղուած է նոյն Վանքին մէջ. — Հայ Գրողներ, էջ 364-367:

ՈՍԿԱՆ ՎԱՐԴԱՊԵՏ

(1270? - 1320?)

Դրիչ Ոսկան Վարդապետ ծնած է ԺԴ. Դարու Երրորդ քառորդին վերջերը ենթադրաբար: Ան իրեւ գրիչ կը տեսնուի Գլածոր 1304 թուին, Աւետարանի մը ընդորինակութեամբ, որուն յիշատակարանին մէջ արձանագրած է. «Գրեալ եղեւ Աւետարանս այս ի թվին Հայոց 22+ [ուղղելի է ԶՇԴ], ծնուամբ Ոսկան Վարդապետին, ի Վայոցծոր, ի Վանս Գլածոր՝ Սուրբ Ստեփանոսին, ի Թագաւորութեան Հայոց Հեթմոյ նզնաւորի եւ աստուածասիրի, ի հայրապետութեան տեսառն Գրիգորի, եւ յիշխանութեան այսմ նահանգի Պարոն Բուրթելի, եւ ի վերատեսչութեան հոգւոյ մերոյ տէր Յոհաննիսի, եւ ի դաստիարակութեան Հայոց զպրոցի Եսայի Վարդապետի» (Յիշատակարանի ԺԴ. Դարի, թիւ 39 եւ 323):

ՎԱՐԴԱՆ ՎՐԴ. ԲԱՐՁՐԻԲԵՐՅԱՆԻ (ԿԱԼԻԿԱՆՑԻ)

(1260? - 1326?)

Վարդան Վրդ. Բարձրբերդցի ծնած է ԺԴ. Դարու Երկրորդ կիսուն սկիզբները: Իր ուսումը ստացած է նաև Գոների Վանքին մէջ, Յովհաննէս Արքայեղբօր (+ 1289) ծեռքին տակ, եւ դարձած է հմուտ գրիչ մը:

Ապա գացած է Գլածոր եւ աշակերտած Եսայի Նէցիին (1287-1311), զրով կ'որակէ և աստուածիմաստ եւ տիեզերալոյս սուրբ բարունապետ», եւ անկէ ստացած է Վարդապետական գաւազան 1312ին:

Վարդան Վարդապետի կը վերագրուին կարգ մը մանր զրուածքներ, ոմանք արձակ, ոմանք տաղաչափեալ, որոնց մէկ մասը տպագրուած է, իսկ միւս մասը կը մնայ ծնուազիր:

Բարձրբերդցին առհասարակ գրած է Խրթին լեզուով եւ վերամբարձ ոնով:

Հաւանարար ինքն է այն Վարդան Վարդապետը, որուն խնդրանքով Յովհաննէս Սործորեցի յօրինած է իր Դանիէլի Մեկնութիւնը, 1316ին, Սործորի Վանքին մէջ. — Հայ Գրողներ, էջ 351-352:

(1)

Ն. ԱՐԲ. ՄՈՎԱԿԱՆ